

## ՄԱՍՈՒՇԵԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԻՐ ԿՆՈՉԸ

(ՀԱՏՈՒԱՄՄՆԵՐ)

Իմ սիրելի Մելինէս,

Շատ սիրելի որբուկս,

Քանի մը ժամ յետոյ այլ եւս այս աշխարհէն կը հեռանամ: Այս կէսօրէ յետոյ, ժամը 3ին, պիտի գնդակահարուինք: Այս զէզքը որպէս արկած մը կը պատահի կենացիք մէջ: Զեմ հաւասար, այսու հանդիքը գիտեմ, որ այս եւս քեզ պիտի լուսենք: Խ'ոչ կնամ գրել քեզի, ամէն ինչ անորոշ է մէջն եւ պայծառ միաժամանակ:

Թրանսայի ազատագրութեան բանակին մէջ մտած էր որպէս կամաւոր զինուոր, եւ կը մենամիմ զաղափարին համար, յաղթանակին քանի մը մտած մանցած: Երջանկութիւն անոնց որ պիտի ապրին մեզմէ յետոյ եւ պիտի վայելն վաղուայ խաղաղութեան եւ ազատութեան անուշութիւնը:

Վասոհ եմ որ Փրանսացի ժողովուրդը ազատութեան համար պայքարող ընկերներուն յիշատակը պիտի գիտնայ պատուել արժանավայել կերպով:

... Բարեկամներուս օգնութեամբ, որոնք վասոհ եմ որ չպիտի զլանան եւ պիտի ուզն պատուել զիս, ապել կուտաս բանաստեղծութիւն-

ներս, որոնք արժանի են կարդացուելու: Եթէ կը նաև, յիշատակներս տար հայտառան:

Քիչ յետոյ պիտի մեռնիմ 22 ընկերներուս հետ, քաջութեամբ եւ հոգիի խաղաղութեամբ մարդու մը, որու խորհը հանդիսատ է, որովհետեւ անհամապէս ոչ ոքի գէշութիւն չեմ ըրած, եւ եթէ ըրած եմ, եղած է առանց ոփի:

Այսօր ալեւսա օր մըն է պայծառ արեւին եւ գեղեցիկ բնութեան նայելով, որ այնքան շատ սիրած եմ, պիտի ըստ մնաք բարով կենացին եւ եղի բոլորիդ, չա՞տ սիրելի կինս եւ սիրելի՞ բարեկամներս:

Բոլոր աննք, որոնք ինծի գէշութիւն ըրած են եւ կամ ուզած են ընել, ուլրին կը ներեմ, բաց ի այս անձէն որ մեզ դաւաճանեց իր մորթի վերադնելու համար, եւ անոնց որոնք մեզի ծախեցին:

Ուժեղորդն կը համբուղեմ քեզ, ինչպէս եւ ոյորդ եւ բոլոր ընկերները որոնք զիս կը ճանճան ձեռուէն կամ մօտէն. Կործքիս վրայ կը սեղմեմ բոլորդ, մնա՞ք քարով:

Բարեկամդ, ընկերու, ամուսինդ

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇԵԱՆ

## ԷՃԵՐ ՏԻԿԻՆ ԼՈՒԻԶԱ ԱՍՈԱՆԵԱՆԷ

(Հետեւեալը ձեռագիր հատուած մըն է Տիկին Լուիզա Ասյանեանի մէկ սեւազդուած ստուար դորձն զործի զոր Ֆերմանացիք՝ զինքը ձերբակալած ատեն՝ առած տարած ու փացուցած են) —

Դուռն զիսես որ մի օր պիտի գայ, եւ հեռու չէ այդ օրը, երբ բոլոր զերի ժողովուրդները, զուուած իրենց շահագործումից, իրենց լուծից, պէտք է խոյսնան... ահաւոր մի խոյսնը պիտի լինի այդ. կարմիր դրօչները պէտք է ծածանին նրանց վրայ եւ զաշտերը պէտք է թնդան զնքերի շաշինից: Կոի՞ւ ընդդէմ բնանկալութեան՝ Արեւելքից Արեւմուտք:

Ես այդ ճանապարհի գալտի վրայ է որ ուղարկ եմ մեռնել:

Թող սրտիս տաք արինը այգտեղ հոսի, եւ իմ դիակի վրայով, դիակն կրիստուլութիւն թող անցնեն շարքերը մեր քրոնաթաթախ, ճրացայտ աշ-քերով, գէտ ի յալթանակ:

Ինկ երբ մի զար գայ, գնդակահարուած հերոսների հասարակաց գերեզմաններից ոսկորները հանելու եւ մի հաւաքելու օրը, եւ երբ յաղթութեան կանչերի եւ թնդացոյ երգերի տակ տօնուի պաշտութեան յալթանակը եւ յիշատակը նրանց որ մեռն, եւ խառնուած կը լինեմ նրանց: